

Հ. ԳՐԻԳՈՐ Վ. ԳՈՎՐԻԿԵԱՆԻ ԱԻԱՆԴԸ ԹՐԱՆՍԻԼՈՒԱՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԷՋ

Հայկական համայնքների պատմությունն մէջ առանձնապատուկ եւ կարեւոր տեղ ունի Թրանսիլուանիայի հայկական համայնքի պատմությունը: Ընդունուած է Թրանսիլուանիայի հայկական հիմնական համայնքի ձեւաւորումը կապել 1672ին տեղի ունեցած հայերի մեծ հոսքի հետ հարեւան Մոլդովայից:

Ա. Աբրահամեանը հայերի հիմնական հոսքը դէպի Թրանսիլուանիա կապում է 1654 եւ աւելի ստուար զանգուածով 1672ին տեղի ունեցած շարժի հետ¹: Ըստ էության հայկական ներկայութեան հետքեր այս տարածաշրջանում առկայ էին շատ աւելի վաղ, եւ հայերի ներհոսքը դէպի Թրանսիլուանիա սկսուել էր 1672ից առաջ, եւ շարունակուել է նաեւ դրանից յետոյ: Ուստի դժուար է հայկական համայնքի ձեւաւորումը կապել միայն 1672ի հետ:

Գաղթող հայերի թուաքանակի մասին եւս դժուար է ասել վստահօրէն: Հետազօտող Ե. Պալի կարծիքով, աւանդաբար ընդունուած տեսակէտը՝ Թրանսիլուանիայում 3000 հայ ընտանիքների հաստատուելու մասին, ուռճացուած է:

Գաղթող հայ ընտանիքների թիւը չի գերազանցել երեք հարիւրը: Արդէն 1715ին շուրջ 220-240 հայ ընտանիքներ էին ապրում Թրանսիլուանիայում²:

Հայերը հաստատուեցին Թրանսիլուանիայի մի շարք քաղաքներում եւ աւաններում: Աստիճանաբար Թրանսիլուանահա-

1 Ա.Ա.Ր.Ա.Հ.Ա.Մ.Ե.Ն., Ա., Համառոտ ուրուագիծ հայ գաղթավայրերի պատմութեան, Երևան 1964, 352:
2 PÁL, J., Armenians in Transylvania: From settlement to integration, Far away from Mount Ararat: Armenian culture in Carpathian basin, Budapest 2013.

յութեան նշանաւոր կենտրոններ դարձան Արմենոպոլիսը (Հայաքաղաք, այժմ՝ Կեռլա), Եղիսաբէթուպոլիսը (այժմ՝ Դումբարաւենի), Գէորգէնին, Սեպվիզը (այժմ՝ Ֆրումոսաս): Այս քաղաքներում հայերը սկսեցին ապրել աշխոյժ համայնքային կեանքով՝ հիմնելով եկեղեցիներ եւ համայնքային այլ կառույցներ:

Կանգնած լինելով աստիճանական ձուլման եւ ազգային ինքնութիւնը կորցնելու իրական վտանգի առջեւ՝ Թրանսիլուանիայի հայերի շրջանում ազգային ինքնութեան պահպանմանն ուղղուած մշակութային զարթօնք է նկատուում ԺԹ. դարի երկրորդ կէսին եւ ի. դարի սկզբին, երբ մի խումբ մտաւորականներ, հասկանալով ինքնութեան պահպանման խնդրի առաջնահերթութիւնը, սկսեցին գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղութեամբ: Այդ խնդիրները լուծմանն էր ուղղուած «Արմենիա» պարբերականի հրատարակումը³ եւ Հայկական թանգարանի հիմնումը, որի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ 1907ի Յունիսի 16ին: Թանգարանի հիմնումից յետոյ Կեռլայի եւ Քլուժի մտաւորականների կողմից բազմաթիւ արժէքաւոր պատմական փաստաթղթեր, ձեռագրեր նուիրաբերուեցին թանգարանին, ինչի շնորհիւ թանգարանը բաւականին հարուստ հաւաքածոյ ունեցաւ: Բալինոս Կովաչը յղում անելով «Արմենիա» ճանդէսին, նշում է, որ թանգարանային բոլոր նմուշները, զրադարանային միւսերները, կահոյքը, փողը եւ, ընդհանրապէս, հայկական թանգարանային ողջ միութիւնը, իսկ նրա լուծարման դէպքում՝ առկայ թանգարանային հաւաքածուի նմուշներն առանձին-առանձին, պէտք է պատկանեն Արմենոպոլսի հայ եկեղեցուն, կամ Թրանսիլուանիայի հայկական կաթողիկէ եպիսկոպոսութեան վերականգնման դէպքում՝ վերջինիս⁴:

³ Հայագիտական հանդէս, որ լոյս է տեսել 1887-1907 եւ 1912-1913 Թրանսիլուանիայի Կեռլա քաղաքում: Տպագրել է Հայաստանի, Թրանսիլուանիայի եւ հայկական այլ գաղթավայրերի կեանքին նուիրուած յօդուածներ, պատմաբանասիրական, ազգագրական միւթեր, հուճարահայերին եւ օտարագրի ընթերցողներին ներկայացրել հայոց պատմութիւնն ու մշակոյթը: Խմբագիրներն են Հ. Գ. Գովրիկեան, Խաչիկ Սոնգոտեան, Հ. Մըկրտիչ Պոտուրեան, Անտալ Հերման, Գուստաւ Պապ: Տե՛ս «Հայ գրատրպութիւն եւ գրէարուեստ» հանրագիտարան, Երեւան 2015, 162:

⁴ KÓVACS BÁLINT, *Armenians in Transylvania (from 17th century settlement to the 20th century)*, The Armenian Catholic collective archive in Armenopolis, repertory, Budapest-Gyulafehérvár-Leipzig, 2011, 219.

ինչպես կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի միւս հայկական համայնքների, այնպես էլ Թրանսիլուանիայի հայկական համայնքի պատմութեան ուսումնասիրման տեսակետից մեծ է Մխիթարեան միաբանութեան դերը: Թրանսիլուանիայի հայկական համայնքի կապը Մխիթարեանների հետ բաւականին ամուր էր, ինչի մասին վկայում են Արմենոպոլի հայկական կաթոլիկ հաւաքական արխիւում⁵ պահուող մի շարք նամակներ Վիեննայի Մխիթարեաններից, որոնք վկայում են նաեւ «Հանդէս Ամսօրեայ» եւ «Արմենիա» պարբերականների միջեւ սերտ կապի մասին: Հիմնականում փոխադարձ պայմանաւորուածութիւններ են ամսագրերում հրատարակուող նիւթերի մասին, մեկնաբանութիւններ առանձին հարցերի վերաբերեալ: «Հանդէս Ամսօրեայ»-ում պարբերաբար հրատարակուում էր նաեւ «Արմենիա» ամսագրի համարների բովանդակութեան հայերէն թարգմանութիւնները: Քանի որ «Արմենիան» հրատարակուում էր հունգարերէն, ուստի այն հասկանալի չէր Հայաստանում եւ հայկական միւս գաղթավայրերում: Այդ միջոցով փորձ էր արւում հայկական աւելի լայն շրջանակների տեղեկացնել Թրանսիլուանիայի հայկական համայնքի կեանքի մասին⁶:

Մխիթարեանները գործօն դեր էին կատարում նաեւ հայկական համայնքի ինքնութեան պահպանման համար մղուող պայքարում: Դրա մասին է վկայում Վիեննայում 1834ին հրատարակուած հայերէն այբուբենը ուսուցանելու ձեռնարկը⁷:

Դրա նպատակն էր արդէն հունգարերէն գրող հայերին սովորեցնել հայերէն այբուբենը: Արմենոպոլի հայկական կաթողիկէ հաւաքական արխիւում հանդիպում ենք նաեւ ձեռագիր քերականութեան դասագիրք՝ հայերէնի քերականական կանոնների

5 Արմենոպոլսում (Հայաքաղաք) գտնուող արխիւը կոչւում է Հայկական կաթողիկէ հաւաքական արխիւ, քանի որ այստեղ են կենտրոնացուած Թրանսիլուանիայի հայկական համայնքի չորս խոշոր կենտրոնների՝ Արմենոպոլսի, Եղիսարեթուպոլսի, Գեորգեմիի եւ Ֆրոււմասայի եկեղեցական արխիւային փաստաթղթերը:

6 ԳէՈՐԳԵԱՆ-ԲԱԳԻ, Է., Հայ-հունգարական գրական առնչութիւնները եւ «Արմենիա» ամսագիրը, Երեւան 1979, 35:

7 Արմենոպոլսի հայկական կաթողիկէ հաւաքական արխիւ, տուփ 339/հ/5 (համարակալումը տրուած է ըստ Արմենոպոլսի արխիւում ընդունուած ձեւաչափի: Տուեալ տուփի ներսում փաստաթղթերը եւ նամակները համարակալուած չեն):

մասին եւ դրան հետեւող օրինակներ՝ հայերէն եւ հունգարերէն լեզուներով⁸։

Մխիթարեան միաբանութիւնը այստեղ ուղարկում էր նաեւ քարոզիչներ՝ հայերէն սովորեցնելու եւ դպրոցական գործը կազմակերպելու համար։

Պէտք է նշել, որ Թրանսիլուանիայի հայկական համայնքը, ունենալով հարուստ պատմութիւն, համեմատաբար քիչ է ուսումնասիրուած՝ ի տարբերութիւն Լեհաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան ու Կենտրոնական Եւրոպայի այլ հայկական համայնքների։ Թրանսիլուանիայի հայկական համայնքի պատմութեան ուսումնասիրման համար աղբիւրագիտական նշանակութիւն ունեն է Գրիգոր Վ. Գովրիկեանի աշխատութիւնները։

Հ. Գրիգոր Վ. Գովրիկեանը ծնուել է Կեռլայում 1840 թուականին։ Նա ԺԹ. դարավերջի եւ Ի. դարասկզբի Թրանսիլուանիայի հայկական համայնքի ակնառու մտաւորականներից մէկն է։ Հ. Գ. Գովրիկեանը մեծ աշխուժութիւն է ցուցաբերել «Արմենիա» պարբերականի հրատարակման ուղղութեամբ, եղել է նրա խմբագիրներից, մի շարք յօդուածների եւ աշխատութիւնների հեղինակ է, 1909ին դարձել է Մխիթարեան միաբանութեան ընդհանուր Աբբահայր՝ դրանով աւելի նպաստելով հայկական համայնքի եւ միաբանութեան միջեւ յարաբերութիւնների սերտացմանը։

Հ. Գ. Վ. Գովրիկեանը, Կեռլայում, Եղիսաբէթուպոլսում, 1866-1869ին Վիեննայում, 1873 եւ 1874 թուականներին Կոստանդնուպոլսում զբաղուելով մանկավարժական գործունէութեամբ եւ զգալով որակեալ դասագրքերի պակասը, ձեռնամուխ է եղել Ընդհանուր պատմութեան դասագրքի շարադրմանը⁹։ Ինչպէս Հ. Գովրիկեանն է նշում իր գրքի առաջաբանում, ձեռագիրը մօտ երեք տարի (1875-1877) գործածելուց յետոյ, ցանկալի արդիւնքը ակնյայտ է եղել¹⁰, ինչը խօսում է նախորդների համեմատ այս դասագրքի բովանդակային եւ ծրագրային առումով առաջադէմ լինելու մասին։ Հ. Գովրիկեանը հեղինակել է նաեւ Բարձրագոյն երկրագրութեան դասագիրքը, որ լոյս է տե-

8 Անդ։

9 ԳՈՎՐԻԿԵԱՆ, Հ. Գ., Ընդհանուր պատմութիւն համառոտ ազգային դրսրոցաց համար, Մխիթարեան տպարան, Վիեննա 1879։

10 Անդ, 2։

սեւ 1871ին դարձեալ Վիեննայում¹¹: Հեղինակի մի շարք հետազօտութիւններէ եւ հրատարակութիւններէ կողքին, մեզ համար առանձնակի կարեւորութիւն ունեն թրանսիլուանիայի հայկական համայնքի նշանաւոր երկու կենտրոններին՝ Եղիսաբէթուպոլսին եւ Հայաքաղաքին (Կեռլային) նուիրուած աշխատութիւններն ու «Հանդէս Ամսօրեայ»ում տպագրուած յօդուածները: Գովրիկեանը, երկու քաղաքների դիւանատներում կատարած ուսումնասիրութիւնների ընթացքում հայկական համայնքի պատմութեանն առնչուող կարեւոր փաստաթղթերի հանդիպելով, դրանք սկզբնապէս յօդուածների տեսքով հրատարակում է «Հանդէս Ամսօրեայ» ամսագրում, որտեղ հանդէս էր գալիս Յովհան Անեցի կեղծանունով: Յետագայում, ինչպէս ինքն է նշում Եղիսաբէթուպոլսին նուիրուած գրքի առաջաբանում, որոշում է «որ այն հրատարակութիւններն, ինչպէս յաջորդաբար գալիք յօդուածները մատենի մը մէջ ամփոփուին ու այնպէս հրատարակուին»¹²:

«Հանդէս Ամսօրեայ» ամսագրի 1889ի առաջին համարում Հ. Գ. Վ. Գովրիկեանը հրատարակում է յօդուած 1887 Յունուարից Կեռլայում հրատարակուող «Արմենիա» ամսաթերթի մասին: Այստեղ, ամփոփելով իր խօսքերով «Հունդարալեզու, բայց բովանդակութեամբ զուտ հայ» ամսաթերթի երկամեայ գործունէութիւնը՝ հեղինակը թուարկում է առաւել ուշագրաւ եւ նշանակալի յօդուածները՝ նշելով, որ թերթի բոլոր յօդուածներն առհասարակ վերաբերում են հայերին, հայոց պատմութեանը¹³:

Հեղինակը «Արմենիա» ամսաթերթը համարում է թրանսիլուանիայի հայերի ամենամեծ եւ նշանաւոր ձեռնարկութիւնը, նշելով, որ դրա հիմնական նպատակն է «յազգն իմքն իրեն ծանօթացնել, անցելոյն եւ ներկային նկատմամբ լուսաւորել, իւր վաղեմի պատմութեան, մեծութեան, աւելորական յարաբերութեանց վրայ եւ

11 ԳՈՎՐԻԿԵԱՆ, Հ. Գ., Բարձրագոյն երկրագրութիւն, Ճանապարհորդաց, Վաճառականաց, արուեստագիտաց, բարձրագոյն դպրոցաց, ուսուցչաց, քաղաքագիտաց, խրատագրաց ու առանձնական գերդաստանաց գործածութեանը համար, Միսիսպիտան տպարան, Վիեննա 1871:

12 Նոյն, Հայ՛ յեղիսաբէթուպոլսի Դրանսիլուանիոյ, այս գաղթականութեան պատմութիւնը քաղուած Դրանսիլուանիոյ իշխանաց եւ Աւստրիոյ կայսերաց առանձնաշնորհութեանց կոնդակներէն, ժամանակակից արձանագրութիւններէն եւ պաշտօնական գրութիւններէն (1680-1779), Ա., Վիեննա 1893, Ա.:

13 Ի Հանդէս Ամսօրեայ, 1889, քիւ 1, 14:

ուրիշ պէսպէս հատուածներ հրատարակելով յազգն իւր տգիտութեանէն հանել, Արեւելեան Հայոց գործֆերն ու կեանքն ծանօթացրնել եւ աշխարհիս վրայ ցիրուցան ազգին հետ Հունգարիոյ Հայերն հարդարակցութեան մէջ մուծանել»¹⁴: Հ. Գ. Վ. Գովրիկեանը «Արմենիա» ամսաթերթի մասին իր այս տեղեկութիւններն առաւել ընդարձակ ձեւով յետագայում ներառել է Կեռլային (Հայաքաղաք) նուիրուած իր աշխատութեան մէջ՝ յատկացնելով դրան առանձին գլուխ¹⁵:

«Հանդէս Ամսօրեայ»ի 1889ի վեցերորդ¹⁶ եւ 1890ի առաջին¹⁷ համարներում Հ. Գ. Վ. Գովրիկեանը դարձեալ նոյն կեղծանունով հրատարակել է առանձին յօդուածներ՝ նուիրուած Հայաքաղաքի յիշատակարաններին, յուշարձաններին եւ Հայաքաղաքի հայկական ձեռագրերին, յետագայում յատկացնելով առանձին գլուխներ իր աշխատութեան մէջ՝ ամբողջացնելով յօդուածում առկայ տեղեկութիւնները¹⁸:

Ամսագրի յաջորդ համարում Հ. Գ. Գովրիկեանը ներկայացնում է Եղիսաբէթուպոլսի հայկական յիշատակարաններն ու յուշարձանները, որտեղ եւս առկայ է հայկական եկեղեցի, հայկական վանք, ինչպէս Կեռլայում: Համեմատելով Հայաշատ երկու քաղաքները՝ նա նշում է, որ Եղիսաբէթուպոլիսը իր հայ բնակչութեան թուաքանակով, զարգացուածութեամբ եւ հարստութեամբ զիջում է Կեռլային, երիտասարդ սերունդն աւելի քիչ է տեղեակ սեփական պատմութեանը, սակայն քաղաքում Մխիթարեան դըպրոցի առկայութեան շնորհիւ աւագ սերունդն այստեղ աւելի լաւ էր տիրապետում հայերէնին: Սակայն յետագայում այստեղ դըպրոցը հայերի ձեռքից վերցուելուց եւ տեղափոխելուց յետոյ հայերէնի իմացութեան մակարդակը զգալիօրէն իջել է: Բազմաթիւ հայ երիտասարդներ բարձրագոյն կրթութիւն ստանալու նպատակով մեկնում են քաղաքից եւ մեծ մասն այլեւս չի վերադառնում, ինչը յանգեցնում է հայ բնակչութեան թուաքանակի նւազմանը:

14 Անդ, 1889, թիւ 6:

15 Գովրիկեան, Հ. Գ., Դրանսիոյումնիոյ հայոց մետրոպոլիսը կամ Եկարագիր կերպ Հայաքաղաքի ի գիր եւ ի պատկերս, Վիեննա 1896, 232-237:

16 Ի Հանդէս ամսօրեայ, 1889, թիւ 6, 113-119:

17 Անդ, թիւ 1, 19-21:

18 Գովրիկեան, Հ. Գ., Դրանսիոյումնիոյ հայոց մետրոպոլիսը, 204-215 եւ 318-348:

Հեղինակը մտավախուժիլն է յայտնում նաեւ, որ ժամանակի ընթացքում Եղիսաբէթուպոլսում, Թրանսիլուանիայի այլ հայաշատ քաղաքների նման, հայկական ազգային ոգին, հայերի թուաքանակը աստիճանաբար կը նուազի՝ թողնելով միայն իր պատմական հետքը¹⁹: Կեռլայի համեմատութեամբ հայկական յուշարձաններն ու արձանագրութիւններն այստեղ այդքան էլ շատ չեն, սակայն դրանց մանրամասն նկարագրութիւնը տրուած է սոյն յօդուածում:

Թրանսիլուանիայի հայերի՝ կաթողիկէ եկեղեցու հետ միանալուց յետոյ, կաթողիկէ հայերի մէջ գոյութիւն ունէին երկու տարբեր խմբաւորումներ: Նրանց մի մասը, լինելով կաթողիկէ, ամէն կերպ փորձում էր հաճոյանալ հռոմէական եկեղեցուն՝ դրանով ձեռք բերելով բարձր եկեղեցական պաշտօններ: Միւս մասը, կաթողիկէ լինելով հանդերձ, ամէն կերպ փորձում էր պահպանել հայկական ծէսը եւ աւանդութիւնները: Այս երկու խմբաւորումների միջեւ տարաձայնութիւններն ակնառու են դառնում նոր տոմարի ընդունման հետ կապուած հարցում: Ըստ Հ. Գ. Գովրիկեանի, նոր տոմարը կեռլայի հայերի կողմից ընդունւել է ժէ. դարավերջին²⁰: Այս հարցի հետ կապուած Ս. Քոյանջեանը եւս հաւանական է համարում, որ արդէն ժէ. դարավերջին նոր տոմարը գործածւում էր Թրանսիլուանիայի հայերի մի մասի կողմից՝ յղելով 1690 թուականին Գէորգենիում գրուած Լատին ձեռագիրը՝ «Տոմար լաթինացոց»²¹:

Այս հարցին Գովրիկեանը անդրադառնում է «Հանդէս Ամսօրեայ»-ում²² տպագրուած հերթական յօդուածում, որտեղ մանրամասն խօսում է Եղիսաբէթուպոլսում նոր տոմարի ընդունման համար հրաւիրուած ժողովների եւ դրան յաջորդած իրադարձութիւնների մասին: Յօդուածում հեղինակը ներկայացնում է ժողովների արձանագրութիւնները, ինչը մեզ հնարաւորութիւն է տալիս հասկանալու նոր տոմարի ընդունման նկատմամբ հասարակութեան եւ քաղաքի ղեկավարող շրջանների դիրքորոշումը:

19 Ի Հանդէս ամսօրեայ, 1889, թիւ 2, 53:

20 ԳՈՎՐԻԿԵԱՆ, Հ. Գ., Հայժ յԵղիսաբէթուպոլիս Դրանսիլուանիոյ, Բ., 142:

21 ԳՈՒԱՆՋԵԱՆ, Ս., Թրանսիլուանիայի հայերի պայքարը ազգային ինքնուրոյնութեան պահպանման համար, ի Էջմիածին, 1966, թիւ 3, 50:

22 Ի Հանդէս ամսօրեայ, 1891, թիւ 10, 301-307:

Ամսագրի յաջորդ համարներում²³ Հ. Գ. Վ. Գովրիկեանն անդրադառնում է Եղիսաբէթուպոլսի պատմութեանը, հայերի այստեղ հաստատուելուն, նրանց տրուած արտօնութիւններին եւ կոնդակներին: Այս յօդուածները ներառուած են Եղիսաբէթուպոլսի պատմութեանը նուիրուած հեղինակի եռահատոր աշխատութեան մէջ:

Թրանսիլուանիայի հայկական համայնքի պատմութեան ուսումնասիրութեան համար առանձնակի կարեւորութիւն են ներկայացնում Հ. Գ. Վ. Գովրիկեանի՝ հայկական համայնքի երկու նշանաւոր կենտրոններին՝ Եղիսաբէթուպոլսին եւ Արմենոպոլսին նուիրուած աշխատութիւնները: Սրանք Թրանսիլուանիայի հայկական համայնքի պատմութեանը նուիրուած հիմնարար երկեր են, քանի որ ժամանակագրական առումով ընդգրկում են հայաշատ կենտրոնների պատմութիւնը՝ հայերի այստեղ հաստատուելու շրջանից մինչեւ Ի. դարի սկիզբը:

Եղիսաբէթուպոլսին նուիրուած եռահատոր աշխատութեան մէջ, որ վերնագրուած է «Հայք յԵղիսաբէթուպոլիս Դրանսիլուանիոյ», հեղինակը, հիմնուելով քաղաքի դիւանատան փաստաթղթերի վրայ, ցոյց է տալիս Եղիսաբէթուպոլսի հայկական համայնքի պատմութիւնը, հայերի ունեցած կարգավիճակը, արտօնութիւնները եւ այլն:

Աշխատութեան առաջին հատորում²⁴ հեղինակը ամփոփել է Թրանսիլուանիայի իշխանների եւ Աւստրիական կայսրերի կողմից Եղիսաբէթուպոլսի հայերին տրուած հրամանները եւ արտօնութիւնները, արձանագրութիւնները: Աշխատութիւնը բաղկացած է առաջաբանից եւ 29 գլուխներից կամ ենթավերնագրերից, սկսում է հայերի այստեղ հաստատուելու պատմութիւնից, որտեղ Հ. Գ. Վ. Գովրիկեանն առանձին ներկայացնում է հայերի 1654ի փոքր եւ 1672ի մեծ գաղթի փուլերը: Աշխատութեան արժէքը կայանում է նաեւ նրանում, որ հեղինակը մանրամասն նը-

23 Ի Հանդէս ամսօրեայ, 1892, թիւ 5, 133-138. թիւ 6, 161-163. թիւ 7, 193-198. թիւ 8, 225-231. թիւ 9, 263-267. թիւ 10, 295-302. թիւ 11, 326-333. թիւ 12, 356-360. 1893, թիւ 1, 7-14. թիւ 2, 36-42:

24 ԳՈՎՐԻԿԵԱՆ, Հ. Գ., Հայք յԵղիսաբէթուպոլիս Դրանսիլուանիոյ, այս գաղթականութեան պատմութիւնը Էդոուած Դրանսիլուանիոյ իշխանաց եւ Աւստրիոյ կայսերաց առանձնաշնորհութեանց կոնդակներէն, ժամանակակից արձանագրութիւններէն եւ պաշտօնական գրութիւններէն (1680-1779), Ա., Մխիթարեան տպարան, Վիեննա 1893:

կարագրում է հայերի իրաւական կացութիւնը Թրանսիլուանիայում հաստատուելու հէնց սկզբից:

Աշխատութիւնը շարադրելիս հեղինակը օգտագործում է այնպիսի կարեւոր փաստաթղթեր, ինչպիսիք են Թրանսիլուանիայի իշխանների կողմից հայերին տրուած արտօնութիւնները, հրովարտակները, հայերի կողմից կայսրին եւ Թրանսիլուանիայի իշխաններին ուղղուած խնդրագրերը, մի շարք իրաւական ակտեր եւ այլ կարեւոր նամակներ:

Աշխատութեան երկրորդ հատորում²⁵ հեղինակը շեշտը դնում է Եղիսաբէթուպոլսի հայերի եկեղեցական կեանքի, ծէսերի վրայ, տալիս է Եղիսաբէթուպոլսի հայկական եկեղեցու մանրամասն նկարագրութիւնը, հայերի սոցիալական դրութեան, հարկերի, ինչպէս նաեւ այլ ազգերի հետ յարաբերութիւնների նկարագրութիւնը, մանրամասն անդրադարձ է կատարում հայերի կաթողիկէացմանը եւ կաթողիկէ եկեղեցու հետ միութեանը:

Հ. Գովրիկեանը Եղիսաբէթուպոլսի պատմութիւնն իր երրորդ հատորում հասցնում է մինչեւ 1904 թուականը²⁶: Այստեղ կարմիր թելի պէս անցնում է հայկական եպիսկոպոսութեան վերականգնման հարցը, որ համարում է Թրանսիլուանիայի հայերի ինքնութեան պահպանման առանցքային հարցերից մէկը: 1715ին Օքսենտինոս Վիրգիլիեսկոյի մահից յետոյ, ով մեծ աշխուժութիւն է ցուցաբերել հայերի կաթողիկէ եկեղեցու հետ միութեան համար, նոր եպիսկոպոսի ընտրութեան հետ կապուած տարածայնութիւնների արդիւնքում հայկական եպիսկոպոսութիւնը դադարեց գոյութիւն ունենալուց: Եպիսկոպոսութեան վերականգնման համար պայքարը Թրանսիլուանիայի հայերի շրջանում արդիական էր մինչեւ Ի. դարի սկիզբը:

Թրանսիլուանիայի հայկական եպիսկոպոսութեան վերականգման հարցին Հ. Գ. Վ. Գովրիկեանն անդրադարձել է նաեւ «Հանդէս Ամսօրեայ»ի էջերում, որտեղ խօսում է նոր եպիսկոպո-

25 ԳՈՎՐԻԿԵԱՆ, Հ. Գ., Հայր Եղիսաբէթուպոլսի Դրանսիլուանիոյ, այս գաղթականութեան պատմութիւնը Քաղուած Դրանսիլուանիոյ իշխանաց եւ Աւստրիոյ կայսերաց առանձնաշնորհութեանց կոնդակներէն, Ժամանակակից արձանագրութիւններէն եւ պաշտօնական գրութիւններէն (1780-1825), Բ., Միխիթարեան Տպարան, Վիեննա 1899:

26 Նոյն, Հայր Եղիսաբէթուպոլսի Դրանսիլուանիոյ, (1826-1904), Գ., Միխիթարեան Տպարան, Վիեննա 1904:

սի ընտրութեան հետ կապուած երկու քաղաքների՝ Արմէնուպոլսի եւ Եղիսաբէթուպոլսի տարածայնութիւնների մասին²⁷, քանի որ այդ երկու քաղաքները մշտապէս պայքարի մէջ էին առաջնութեան համար: Դրանցից իւրաքանչիւրը ցանկանում էր եպիսկոպոսի պաշտօնում հաստատել իր թեկնածուին: Երրորդ հատորում հետաքրքրութիւն է ներկայացնում հեղինակի անդրադարձը 1848ի յեղափոխութեանն ու դրա ազդեցութեանը հայկական քաղաքի վրայ: Այստեղ հեղինակը անդրադառնում է նաեւ հայերի մասնակցութեանն այդ յեղափոխութեանը:

Եղիսաբէթուպոլսին նուիրուած աշխատութիւնն արժէքաւոր է քաղաքում հայերի ունեցած կարգավիճակի, հոգեւոր, քաղաքական, հասարակական-տնտեսական դրութեան հետ կապուած հարցերը ուսումնասիրելիս: Հեղինակն օգտագործել է թուով շուրջ 850 արտօնագրեր, հրովարտակներ, հրամաններ, խնդրագրեր՝ աշխատութեանը տալով աղբիւրագիտական կարեւոր արժէք:

Թրանսիլուանիայի հայկական համայնքի պատմութեան ուսումնասիրման համար արժէքաւոր է նաեւ Հ. Գ. Վ. Գովրիկեանի մէկ այլ աշխատութիւնը՝ նուիրուած Թրանսիլուանիայի հայկական համայնքի միւս նշանաւոր կենտրոն Արմէնուպոլսին (Հայաքաղաք, հունգարերէն՝ Szamosújvár), որ վերնագրուած է «Դրանսիլուանիոյ հայոց մետրոպոլիսը կամ նկարագիր կերպահայապահի ի գիր եւ ի պատկերս»²⁸:

Աշխատութեան վերնագիրն արդէն յուշում է այն առաջնային դիրքի մասին, որ Հայաքաղաքն ունէր Թրանսիլուանիայի միւս հայաչատ քաղաքների նկատմամբ:

Հեղինակն ինքն էլ իր գրքի առաջաբանում նշում է, որ Հայաքաղաքը Թրանսիլուանիայի հայերի միւս չորս խոշոր կենտրոնների համեմատ ամենաառաջադէմը, զարգացածը եւ ամենաչատ հայկական բնակչութիւն ու հայկական ոգի ունեցողն էր: Աշխատանքը մեծ արժէք է ներկայացնում քաղաքի հասարակա-

27 Ի Հանդէս Ամսօրեայ, 1893, թիւ 3, 71-75. 1983, թիւ 4, 102-105:

28 Գովրիկեան, Հ. Գ., Դրանսիլուանիոյ հայոց մետրոպոլիսը կամ նկարագիր կերպահայապահի ի գիր եւ ի պատկերս, Միխթարեան Տպարան, Վիեննա 1896, (Աշխատութեան հունգարերէն տարբերակում որպէս հեղինակ հանդէս է գալիս Խաչիկ Սոնգոտեանը, որը մեր կարծիքով, թիւրիմացութեան արդիւնք է):

կան-տնտեսական կեանքի, աւանդոյթների, գործող կարգերի, հայերի հասարակական կարգավիճակի, քաղաքի արտօնութիւններէ, տեղական բարբառի, առեւտրական եւ հոգեւոր եղբայրութիւնների, ինչպէս նաեւ քաղաքի արտաքին տեսքի, յատակագծի, աշխարհագրական դիրքի ուսումնասիրման տեսանկիւնից:

Աշխատութեան մէջ ընդգրկուած են նաեւ քաղաքի նշանաւոր յուշարձանների, եկեղեցիների, հասարակական շէնքերի բազմաթիւ նկարներ:

Աշխատութիւնը բաղկացած է երկու մասից՝ համապատասխանաբար վերնագրուած «Հայաֆաղափի անցեալը» եւ «Հայաֆաղափի ներկայն»: Առաջին մասում հեղինակը հայերի գաղթի, այստեղ հաստատուելու, նրանց ստացած արտօնութիւնների եւ Թրանսիլուանիայի իշխանների հետ ունեցած յարաբերութիւնների համառօտ նկարագրութիւնից յետոյ բաւականին հետաքրքրօրէն ներկայացնում է Հայաքաղաքում հիմնուած երեք հոգեւոր եղբայրութիւնները, նրանց ներքին կանոնադրութիւնները, անդամագրուելու պայմանները եւ այլն: Թրանսիլուանիայում հայերի հիմնած հոգեւոր եղբայրութիւնների թիւը հասնում էր շուրջ 20ի²⁹: Դրանք կաթողիկէ եկեղեցուն առընթեր գործող կրօնական կազմակերպութիւններ էին: Հ. Գ. Վ. Գովրիկեանը իր աշխատութեան այս բաժնում խօսում է երեք եղբայրութիւնների մասին՝ «Ներայրութիւն Ս. Յովակիմայ եւ Աննայի», «Ներայրութիւն Ս. Գրիգորի Լուսաւորչին» եւ «Ներայրութիւն ամենասուրբ Նրորդութեան»³⁰:

Այս հատուածը բաւականին հետաքրքիր է Թրանսիլուանիայի հայերի՝ Հռոմի կաթողիկէ եկեղեցու հետ միութիւնը ուսումնասիրելու տեսանկիւնից: Հեղինակը երեք հոգեւոր եղբայրութիւնների հիմնադիր յիշատակում է Ստեփանոս Ռոչբային, ով եղել է Թրանսիլուանիայի հայերի այցարարը: Վերջինիս այցը նպատակ ունէր սերտացնել Թրանսիլուանիայի հայկական համայնքի կապը Լիովի հայ կաթողիկէ թեմի հետ եւ արագացնել հայերի կաթողիկէ եկեղեցու հետ միութիւնը:

Աշխատութեան մէջ հետաքրքրական է Մխիթարեան միաբանութեան եւ Հայաքաղաքի յարաբերութիւններին նուիրուած

29 KÓVACS BÁLINT, *Armenians in Transylvania*, op. cit., 207.

30 ԳՈՎՐԻԿԵԱՆ, Հ. Գ., *Դրանսիլուանիոյ հայոց մետրոպոլիսը*, ԲՂ. աշխ., 50-95:

հատուածը, որտեղ հեղինակը կարեւորում է Մխիթարեան միաբանութեան քարոզիչները դերը եւ աւանդը Թրանսիլուանիայում ինքնութեան պահպանման, դպրոցական գործի կազմակերպման եւ հայկական ոգին պահպանելու համար՝ նշելով որ Մխիթար արքայնորդ մահուանից յետոյ էլ միաբանութեան հայրերը շարունակեցին նոյն նուիրուածութեամբ եւ ուշադրութեամբ վերաբերուել հայկական համայնքին: Հեղինակը այստեղ խօսում է Մխիթարեան միաբանութեան ջանքերի մասին՝ ձեռք բերելու Հայաքաղաքի Սողոմոնեան եկեղեցին եւ նրան կից շէնքը՝ այստեղ իրենց ազդեցութիւնն ընդլայնելու եւ մշտական յենակէտ ունենալու համար³¹: Պէտք է նշել, որ Մխիթարեան միաբանութեան գործունէութիւնը Թրանսիլուանիայի հայաշատ քաղաքներում ընդունուել է ոչ միանշանակ: Թրանսիլուանիայի հայերի ինքնութեան պահպանման համար պայքարի կարեւոր կողմերից մէկը մշտապէս եղել է հայկական եպիսկոպոսութեան վերականգնման խնդիրը: Երբեմն Մխիթարեան միաբանութեան քարոզիչների այցը Թրանսիլուանիայի հայերի կողմից դիտուել է որպէս փորձ՝ միաբանութեան ձեռքը վերցնել Թրանսիլուանիայի հայկական եպիսկոպոսութիւնը:

Սակայն, ինչպէս նշում է Քոլանջեանը, փաստերը հերքում են դրա ճշմարտացիութիւնը՝ յաւելելով, որ եթէ իսկապէս Վենետիկի միաբանութեան իրաւասութեան տակ անցած լինէր Թրանսիլուանիայի եպիսկոպոսութիւնը, միգրացէ հնարաւոր լինէր փորկել հայկական երբեմնի նշանաւոր համայնքի շառաւիղները³²:

Հայկական եպիսկոպոսութեան վերականգնման համար պայքարը Թրանսիլուանիայում շարունակում էր արդիական մնալ նաեւ Ի. դարի սկզբին՝ դիտուելով որպէս ինքնութեան պահպանման կարեւոր գործօն: Խնդրի լուծման հետ կապուած յոյսերը հայերի շրջանում մեծացան, երբ Հ. Գրիգոր Գովրիկեանը 1909 թուականին դարձաւ Վիեննայի Մխիթարեան միաբանութեան Ընդհանուր Աբբահայր: Նոյնիսկ քննարկուում էր Վիեննայի միաբանութիւնը Կեռլա տեղափոխելու հարցը, ինչը, միանշանակ, կարող էր իր դրական ազդեցութիւնն ունենալ հայկական համայնքի ինքնութեան պահպանման տեսակէտից: Սակայն միաբանութեան յետագայ զարգացման տեսակէտից այն դժուար թէ

31 ՔՈՒԱՆՋԵԱՆ, Ս., Թրանսիլուանիայի հայերի պայքարը ազգային ինքնութեան պահպանման համար, Ի էջմիածին, 1966, Թիւ Է., 160-170:

32 Անդ, 56:

ուճենար բարենպաստ ազդեցութիւն՝ հաշուի առնելով Թրանսի-
լուանիայի անկալուն քաղաքական դրութիւնը:

Աշխատութեան երկրորդ մասը՝ «Հայախաղաքի մերկան» կա-
րեւոր է հայերի տեղական սովորոյթների եւ ավանդույթների,
տեղական բարբառի, հայերի կենսակերպի, ինչպէս նաեւ ազգա-
յին պարերի, առասպելների ներկայացման եւ ուսումնասիրման
տեսակէտից:

Հ. Գովրիկեանի աշխատութիւնները՝ նուիրուած Թրանսի-
լուանիայի հայկական համայնքի ամենակենսունակ եւ խոշոր
կենտրոններին՝ Եղիսաբէթուպոլսին եւ Հայաքաղաքին, պարու-
նակում են փաստական հարուստ եւ կարեւոր նիւթեր: Դրանք,
ըստ էութեան, հայկական նշանաւոր կենտրոնների պատմութիւ-
նը ներկայացնող առաջին համակարգուած աշխատութիւններն
են: Հ. Գովրիկեանը աշխատութիւնները շարադրել է նշուած
քաղաքների դիւանատների հարուստ նիւթի հիման վրայ, որ մե-
ծացնում է նրանց աղբիւրագիտական նշանակութիւնը:

Աշխատութիւնների արժէքը մեծանում է նաեւ այն առու-
մով, որ այդ փաստաթղթերի մեծ մասը հետազոտողների լայն
չըջանակին հասու չեն: Շատ փաստաթղթեր էլ հասել են մեր օ-
րեր հէնց այդ աշխատութիւնների միջոցով: Այսինքն, Հ. Գովրի-
կեանի՝ Թրանսիլուանիային նուիրուած երկու աշխատութիւննե-
րը հանդիսանում են ոչ միայն արժէքաւոր պատմագիտական
գործեր Թրանսիլուանիայի հայկական համայնքի պատմութեան
ուսումնասիրման համար, այլեւ ունեն սկզբնաղբիւրի նշանակու-
թիւն:

Պէտք է նշել նաեւ, որ մի շարք կարեւոր հարցերի վերա-
բերեալ, ինչպէս օրինակ Թրանսիլուանիայի հայերի կաթողի-
կէացման գործընթացը, նոր տոմարի ընդունումը եւ այլն, հեղի-
նակը երբեմն անդրադարձ է կատարել միակողմանիօրէն կամ
պարզապէս չըջանցել է դրանք: Լինելով կաթողիկէ հոգեւորա-
կան, բնականաբար, հայերի՝ Հռոմի կաթողիկէ եկեղեցու հետ
միութիւնը դրական արձագանք է գտել նրա կողմից: Իր գրքի
առանձին բաժնում Հ. Գովրիկեանը բարձր է գնահատում Օք-
սենտիոս Վիրգիլիերի դերը եւ նրա գործունէութիւնը³³, ում
հետ կապում է կաթողիկէ եկեղեցու հետ միութիւնը, ընդգրկե-

33 ԳՈՎՐԻԿԵԱՆ, Հ. Գ., Դրանսիլուանիոյ հայոց մետրոպոլիսը, 62. աշխ.,
116-133:

լով նրա անունը քաղաքի երեւելիների ցուցակի մէջ: Մէկ այլ տեղ Հ. Գ. Վ. Գովրիկեանը նրա մասին խօսում է որպէս «Երկրորդ Լուսաւորիչ», ով «կուրուքեան մթութեան արձակուիլ հայ ազգն»³⁴: Սակայն, ըստ էութեան, կաթողիկէ եկեղեցու հետ միութիւնը դարձաւ Թրանսիլուանիայի հայկական համայնքի ազգային ինքնութեան թուլացման եւ աստիճանական ձուլման սկիզբը:

Այսպիս, Հ. Գ. Վ. Գովրիկեանի աշխատութիւնները, առանձին դէպքերում ունենալով նկարագրական բնոյթ, մնում են Թրանսիլուանիայի հայկական համայնքի վերաբերեալ եզակի ուսումնասիրութիւններ: Հեղինակի կողմից օգտագործուած փաստաթղթերը, արխիւային նիւթերը, բազմաթիւ արձանագրութիւններն ու նամակները, ժողովների որոշումները այս պատմագիտական աշխատութիւններին տալիս են աղբիւրագիտական կարեւոր նշանակութիւն:

ԷԴԳԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
ԱՐՓԻՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ

34 Գովրիկեան, Հ. Գ., Հայք յեղիսաքեթուպոլիս Դրանսիլուանիոյ, Բ., 62-աշխ., 72:

Summary

FR. GRIGOR GOVRIKYAN'S CONTRIBUTION TO THE STUDY OF THE HISTORY OF ARMENIANS OF TRANSYLVANIA

EDGAR HOVHANNISYAN
ARPINE ARAKELYAN

The Armenian community of Transylvania has a special place in the history of the Armenian communities. Despite being a prominent community, the history of the Armenian community of Transylvania has not been as studied as that of Armenian communities in Poland, Ukraine and other Eastern and Central European Armenian Communities. The works of Fr. Grigor Govrikyan are key to studying and understanding the vital importance of the Armenian community of Transylvania. He was one of the prominent intellectuals of that community in the late 19th and early 20th centuries, one of the editors of "Armenia" periodical, and the author of several articles and books, until he became the General Abbot of the Mechitarist Congregation in Vienna in 1909.